

մարդկութեն՝ Եղիշեցլու թեատր, ազնուութեան, քայլք չ աշխատանքանը պիտի հարուի օք մէ իրականացներու, զբազատսկան վսեմ խորիք անսուր, արուն համեմատինքիման, Զարի Աստուած, ժամանակներու կատարածին՝ պիտի բնկլուզուի, ինքն իսկ սարերար լոյսի փոխուած, Բարութեան եւ Գեղեցկութեան Աստու ծոյն՝ Որմիզդին մաքուր պայծառութեանը մէջ, Այդ փարոսը վերջ ի վերջոյ պիտի հայեցն իրմէ դուռը արձակուած վեճաննն լոյսին մէջ այն արքանու աղջամուղջները որսոնց մէջ մարդկային ազգարմէի կոտակները զեա այսօք բրաբու կը բացիին եւ զիւրու կը ասուստան:

Ապրիլ Արուեալը, գերազոյն պատիք : ա-
պատահն ոչ ինչոք մարդկութեան :

—Chants populaires arméniens զրբին զրայ
լ'Européenց, իր՝ զերշին թիւերէն մէկուն
մէջ, հրատարակած է ընդարձակ յօդուած մը՝
Պ. Փոլ Արման Հիրշի կողմէ գրուած:

Նոյն դրբեն վրայ Վիեննայի թերթերէն մին,
Wiener Abendpost , հրատարակած է յօդուած
մը իր 22 օգոստոսի թիւին մէջ :

Санктпаврфакиаъ ашнаафхр мр. Dansk Tids-
сквѣт, хр. 400жесмѣцкѣ рѣбѣнъ дѣдъ 5 римскаго вѣка ѿ
ѣ фаррафмѣануѣ рѣбѣнъ Фоминъ Фамѣтичъ ѿ «У-
прахихъ архитектурѣхъ» 5. йајаанѣнѣвѣнъ и М. ашнаа-
бенстѣвѣдъ» 5. 400 жесмѣцъ. II. 9. 6. «Поганѣ.

նետկոյ ։ «Ազգային մեծ յորելեանն կ' ըստ
անապահնին մէջ՝ զբքին և զինակիր ։ Ս. Եփ-
թիեւան, Գրիգորաչէն եւ Տրդտաշէն տաճա-
րի հագարվեցարիւրամեա հիմնարկութիւնն ,
մզ առիթ տուա . Ս Էջմիածնի նկարագրու-
թիւնն առանձին հատորիկով նուիրել նոյն
ասաբի Հայրապետական գանուն վրայ տար
տարիների ի վեր բաղկաց. Հ.Օ.Օ.Ց Վ.Հ.Շ.Փ.Ռ.
Ա.Ը.Մ.Պ.Գ.Տ.Տ. Ս.Յ. մեր փոքրիկ աշխատու-
թիւնն , ըստ Կարելոյն հատարակալ ընկույր հա-
մար՝ աչքի առաջ նույնաց ենք ցարդ ։ Էջ-
միածնի վրայ հրառարկուած դրութիւնք :
Մենայց ենք որ հատորիկի համելի պիտի անց-
իր , ոչ միայն նորին վեհափառութեան այլ եւ
ափիւոս աշխարհից ցրուած ամէն Հայու : »

Հպակասարքն տպագրուած : Գեղեցիկ պատկերներով գրգարուած, այս զիբրը կ'ուրուածքէ է շջմանայ տեխնոր տաճարին պատմութիւնը, բազմաթիւ շահնկան տեղեկութիւններ կուտայ անոր ձեւափոխութեանց եւ անոր ցարակից իր զորութեանց, ինչպէս եւ ամասրին ու վանքին մէջ զանուած զեզարուեստական առարկաներուն, հն ութիւններուն, զանգակներուն, զեզանիս շորջաններուն վրայ, եւ ։ Ս. ին զուտ ացդային զացումը, որով զանական մասնաւորութեանց ամէն ասեսկ մասնութիւններ մօսանալով, Վենետիկի վանքը այդ մօսանանքի հարկին կը մատուցած Հայոց ուսութիւն, ական սրբագայրին արարք մըն անձնութիւնութիւնութիւն գոգեաստէ զեր եւ անհունակութիւն պատուած ։ Տասուս Միհունի Անհուն, ։

Le Rythme tonique dans la poésie liturgique et dans le chant des églises celtiques au Moyen Age, par Pierre Aubry. — Սահմանագիր Հայաց կազմ երաժշտական պատմութեան մէջ ուսումնասիրած է բարձրացական և ատղաշափական կարեւոր հարաբեկը՝ հայ, յոյն եւ լատին եկեղեցական երգեցողութեանց հաւասարապէս պատկանող ։ Այդ պակիսարական աշխատութեան մասին յաջորդ թիվուն մը՝ պիտի խօսինք աւելի մանրամասութիւններէն։ Խառապ կը շատասանանք զայն յանձնաարեկով երաժշտական զիտութեամբ պարապող և մասնաւորապէս մեր եկեղեցական երաժշտութեանց պատմութեամբ հետաքրքրուող բառ ո՞ր Հայերուն։



988

Ս. Էջմիածին, 303-1903. — Առ Նորին Վեհա-
փառութիւն ՏՏ. ՄԿրտիչ Ա., Թայրակոն պատ-
րիքը եւ Կաթողիկոս ամենայն Հայոց. — Ձե-
տառանօք Եղիշին ի Հայոց Ակադեմիան մէ-